


Աշխատութեան Էջեր

# Յիսուսի Ծնունդը

Պատրաստեց՝ Գարին Ագալ



# Փոքրիկ



[pokrig.org](http://pokrig.org)



Նոր բառերու հետ ծանօթանալ՝

- կայսր → զանազան ազգերու վրայ տիրող արքայ
- մարդահամար → երկրի մը բնակչութիւնը համրելը
- ապաստանիլ → վստահիլ, կռթնիլ, ապաւինիլ
- խանձարուր → մանկիկը փաթթելու շոր
- սփռել → տարածել



Նախադասութիւն ամբողջացնել՝

սփռեցին

խանձարուր

կայսր

մարդահամար

ապաստանեցան

- Հիւանդապահուիին ..... ով փաթթեց Նորածինը:
- ..... ի ժամանակ կ'որոշուի երկրի մը բնակչութեան թիւը:
- Ծաղիկները իրենց հոտերը ..... հովուն շնորհիւ:
- Ձագուկ փիսիկները ..... եկեղեցիին բակը:
- ..... ը շատ բարկացաւ իր հրամանատարին:




Ջեքիաթը հարցումներով վերլիշել՝



- 1 Մարիամ եւ Յովսէփի ինչո՞ւ Բեթղեհէմ գացին:  
.....  
.....
- 2 Որո՞նք, ի՞նչ տուէրներ բերին Յիսուս մանուկին:  
.....  
.....
- 3 Ո՞վ աւետեց Յիսուս մանուկին ծնունդը:  
.....  
.....
- 4 Յիսուս ինչպէ՞ս մեկը պիտի ըլլար:  
.....  
.....
- 5 Ծնունդին մենք զիրար ինչպէ՞ս կը բարեւենք:  
.....  
.....





## Նախադասութիւնները միացնել՝

Նախադասութիւնները միացնենք ու գրենք հետեւեալ տողերուն վրայ.

- |   |                               |
|---|-------------------------------|
| ա) Մարիամ եւ Յովսէփ գացին                               | ... մեր Փրկիչն է:             |
| բ) Անոնք գիշերելու համար տեղ մը չկրցան գտնել ստիպուեցան | ... խանձարուր:                |
| գ) Մարիամ Յիսուս մանուկը փաթթեց                         | ... փայլուն աստղ մը:          |
| դ) Հովիւները յանկարծ տեսան                              | ... մարդահամարի համար:        |
| ե) Մոզերուն տուէրներն էին                               | ... բարայրի մը մէջ գիշերելու: |
| զ) Յիսուս Զրիստոս                                       | ... Բեթղեհէմ բաղաքը:          |
| է) Մարիամ եւ Յովսէփ Բեթղեհէմ գացին                      | ... ոսկի, կնդրուկ եւ զմուռս:  |

- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7

.....

.....

.....

.....

.....

.....

.....





### Լսելով ամբողջացնել՝

Աստուած խոստացած էր ..... մը դրկել իր ժողովուրդին: Մարդ չէր գիտեր թէ երբ պիտի գար Ան, բայց շատեր կը սպասէին .....

Աստուած, ..... հրեշտակը դրկեց Նազարեթ քաղաքը որ Մարիամին աւետէ, թէ Աստուած զինք ..... է յատուկ նպատակով: Ան զաւակ մը պիտի ունենար եւ անունը պիտի դնէր՝ .....

Այդ զաւակը Աստուծոյ ..... է: Ան շատ մեծ ..... մը պիտի ըլլայ,-ըսաւ հրեշտակը: Մարիամ ամուսնացաւ ..... հետ: Այդ օրերուն Զոռմի ..... հրամայեց որ ամէն մարդ իր ծննդավայրը երթայ ընդհանուր ..... մը կատարելու համար: Ստիպուած՝ Մարիամ եւ Յովսէփ գացին .....՝ իրենց անունը ..... համար մարդահամարի ցանկին վրայ:

Շատ յոգնեցուցիչ ճամբորդութենէ մը ետք, երբ անոնք հասան Բեթղեհէմ, գիշերելու տեղ չկրցան գտնել եւ ստիպուեցան ..... մը մէջ ապաստանիլ, կենդանիներուն հետ: Թէեւ անկողին չկար հոն, սակայն այն ..... որ կը գտնուէր մսուրին մէջ, չոր ու տաքուկ էր:

Աստուծոյ որդին՝ Յիսուս ծնաւ հոն: Մարիամ զինք դրաւ ..... մը մէջ: Գիշերուան մութին՝ ....., երբ իրենց ոչխարներուն հետ էին, յանկարծ փայլուն ..... մը տեսան: Զրեշտակ մը երեւցաւ ու ըսաւ անոնց՝ Մի՛ վախնաք, ձեզի ..... մը պիտի տամ, այս գիշեր մանուկ մը ծնաւ Բեթղեհէմի մէջ, ան Զրիստոս Փրկիչն է, անմիջապէս գացէք եւ գտէք զայն: Չինք պիտի տեսնէք՝ ..... փաթթուած եւ մսուրի մը մէջ դրուած:

Ու երկինքէն խումբ մը հրեշտակներ երգեցին. «Բարձունքներուն մէջ Աստուծոյ փառք, խաղաղութիւն երկրի վրայ եւ մարդոց միջեւ հաճութիւն»:

Զովիւները շուտով գացին դէպի քաղաք ու գտան Յիսուս մանուկը: Ապա դուրս եկան եւ ..... աւետեցին Զրիստոսի Ծնունդը: Արեւելքէն իմաստուն ..... ալ, երբ տեսան փայլուն աստղը երկինքին մէջ, անմիջապէս գիտցան որ ժողովուրդին համար նոր ..... մը ծնած էր: Անոնք՝ հետեւելով աստղին հասան Բեթղեհէմ, գտան մսուրը, տեսան Յիսուս մանուկը ու Անոր նուիրեցին ....., ..... եւ .....

Յիսուս այսպէս ծնաւ, որպէսզի հոգեւոր լոյս սփռէ եւ փրկութիւն բերէ մարդոց: Զրիստոս ծնաւ եւ ....., օրհնեալ է յայտնութիւնն ....., ձեզի եւ մեզի մեծ .....